

կայսերաց ժամանակը Հռովմայե-
ցւոց կողմանէ գաւառապետ եղած է
աս կողմերը :

Բոլոր աւերակ դարձած շէնքերուն
մէջ դեռ ինչուան հիմա միայն մէկ
ամբողջ մնացած շէնք մը կայ , որ ու-
մանք տաճար՝ ոմանք ալ գերեզման
է կ'ըսեն , և անոր պատկերն է հոս
գրածնիս : Ըս շէնքն ալ մէկալներուն
պէս ամբողջ ժայռի մը մէջ հիանալի
կերպով փորուած է իր սիւներովն ու
արձաններովը : Ըրաբացիք ասոր Խաչ-
նէի Ֆերառն կամ Պանչ Փարառնի կ'ը-
սեն , իբր թէ Փարառնի դանձը հոն
թաղուած է . այսպիսի սուտ կար-
ծիքներով որչափ հնու թիւններ կ'աւ-
րեն կը փձացընեն տգէտ մարդիկ ա-
մէն տեղ : Տաճարին մէջի կողմն ալ
նոյնպէս նոյն լեռնէն փորուած սիւ-
ներ , խարխիսներ , սեան գլուխներ ,
զարդեր , արձաններ ու ներքին սե-
նեակներ կան : Վիրքը և դրսի ձեւին
ճարտարապետութիւնը շատ սիրուն
է . բայց ափսոս որ պզտի դրան սիւ-
ներէն մէկը պակասած է . ներսի տես-
քը դրսին հետ ամենեւին համեմա-
տութիւն չունի : Ս'էջէն քանի մը
ոտք սանդուխներով մէկ սենեակ մը
կը մտնես որ թէ պէտ աղէկ ու համե-
մատ փորուած է , բայց պատերուն
անհարթութենէն կ'երևնայ որ դեռ
շէնքը չլըմնցած՝ երեսէ ձգուած է .
ուրիշ երկու կողմնական սենեակներ
ալ կան . մէկը անկանոն կերպով շի-
նուած , և մէկալը երկու ծակ ունի
որ կարծես թէ մէջերնին սնտուկ դը-
նելու համար փորուած են . աս բա-
ներէս կ'երևնայ թէ ան շէնքը տաճար
չէ , հապա գերեզման է : Ըս շէնքին
մօտ է նաև ընդարձակ թէատրոնը :

Յովսէպոս , Եւսեբիոս և սուրբն
Հերոնիմոս կը վկայեն թէ Մհարոնի
թաղուած Հովր լեռը աս Պետրա քա-
ղաքին լեռներէն մէկն էր , որ ինչուան
հիմայ ալ Տաճկաց ուխտատեղի եղած
է : Եոյն աւերակներուն մօտ ձորի մը
մէջ ալ եօթը ոտք բարձրութեամբ
քար մը կայ որ հիմակուան Ըրաբա-

ցիք կարծես թէ Սոփսէս մարգա-
րէն անոր տակը թաղուած է :

Պետրայի աւերակները ստորա-
գրող առաջին եւրոպացի ճանապար-
հորդը եղաւ Պուրբհարտ՝ 1812^{ին} :
Իրմէ ետքը ուրիշներէն աւելի հուշա-
կաւոր եղան Տըլպորտ և Լինան
գաղղիացի ճանապարհորդները որ
աւելի ուշադրութեամբ քալեցին ու
տեղն 'ի տեղը ստորագրեցին Պետ-
րայի աւերակները 1830^{ին} :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՔ

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Ընաբանական հարցմանքներ :

Ինչո՞ւ էրբեմն կարկուտը ընկուզի
կամ հաւկը թի չափ ալ մեծութիւն
կ'ունենայ .

— Ս'ան զի վար իյնալու ատենը
չատ ջրի մասունք մէկտեղ կը միանան .
և կամ երբոր վերի ցուրտը կը հաս-
նին , ամէն ջրի կաթիլները սառ կը
կտրին , և ուժով վար իջնալու ատեն
չատը միատեղ իրարու կը կպչին ու ա-
նանկ վար կ'իյնան . աս իրարու հետ
միանալին անկէց յայտնի է որ մեծ
կարկուտները միշտ անկիւնաւոր կ'ը-
լան :

Ինչո՞ւ միայն ձմեռը ձիւն կուգայ ,
և ամառը չգար .

— Ս'ան զի ձիւնն ալ կարկտի
պէս ջրային մասունքներու սառելէն
կը ձեւանայ : Իրաւցընէ ամառ ատեն
ալ ձիւն կը գոյանայ , ինչպէս որ
բարձր լեռներու վրայ միշտ կը տես-
նուի , բայց խիստ տաք ատեն իրենց
պնդութիւնը քիչ ըլլալով՝ վար իջնա-
լէն առաջ ջուր կը դառնան :

Ինչո՞ւ ջրհանի մը մէջի ջուրը 32
ոտքէն աւելի չբարձրանար՝ որչափ ալ
մխոցը շարժելու ըլլաս .

— Ս'ան զի 32 ոտք բարձրութեմ
ջրի սիւնակ մը այնչափ ծանրութիւն
ունի՝ որչափ որ ծանրութիւն ունի

նոյն տրամագիծը ունեցող դրսի մըթ-
նոլորտին օդը . և ինչպէս որ ջուրը ա-
ռանց դրսի օդին ճնշմանը ջրհանին
մէջ չմտնէր , ասանկ ալ ջուրը երբոր
32 ոտք բարձրութիւնը կը հասնի ,
երբոր ուրիշ զօրութիւն չկայ որ զին-
քը մղելով բարձրացնէ , հաւասարա-
կշիռ կը մնայ : Ինչպէս սնդիկը թէ-
պէտ օդէն շատ ծանր է , բայց 28 բը-
թաչափէն աւելի չբարձրանար :

Ինչո՞ւ երկու ողորկ քար վրայէ վը-
րայ դրուելու ըլլան՝ իրարու հետ կը
կպչին .

— Ա՛սն զի երկու ողորկ քար երբ-
որ իրարու հետ կը միանան , մէջտե-
ղի օդը բոլոր դուրս կ'ելլէ . անով ա-
ռանց օդին արգելմանը իրար աղէկ
կը շօշափեն , և ան ատեն դրսի օդն
ալ աւելի կը ծանրանայ անոնց վրայ :

Ինչո՞ւ մեր գլխուն վրայ 33,000 լի-
պրէ մթնոլորտին ծանրութիւնը կայ
ու մենք չենք իմանար .

— Ա՛սն զի բոլոր մեր մարմնոյն
ներսի օդը դրսի օդին հետ հաւասա-
րակշիռ է :

Ինչո՞ւ զանգակ մը զարնելու ատեն ,
և կամ ուրիշ ի՞նչ և իցէ ձայնահաս
մարմնոյ մը երբոր ձեռքովք դպչիս ,
մէկէն ձայնը կը կտրէ .

— Ա՛սն զի դպչելով կ'ընդհատի
անոր թրթռումը . որովհետեւ թըր-
թռելովն ու օդին հետ զարնուելովն
է որ ձայն կը հանէ :

Ինչո՞ւ կոտրած զանգակի մը թըր-
թռումը ընդհատ կ'ըլլայ , և անա-
խորժ ձայն կը հանէ .

— Ա՛սն զի զանգակը երկու բաժ-
նուած ըլլալով , թրթռումն ալ երկու
մաս կը բաժնուի , անով կ'ընդհատի ,
և երկու մասին ալ թրթռումը ան
ձեղքուած կտորին մէջ լմրննալով՝ ի-
րարու զարնուելու ատեն անախորժ
ձայն կը հանեն :

Ինչո՞ւ գաւաթի մը բերնէն դէպ 'ի
մէջը պոռալու ըլլաս նէ , գաւաթը կը
կոտրի .

— Ա՛սն զի միակերպ պոռալու
ատեն , երբոր յանկարծ ձայնք բար-

ձրացնես , ան ատեն թրթռումը ան
աստիճանի ուժ կ'առնէ , որ գաւաթին
մասունքը իրարմէ կը քակուին , անով
կը կոտրի :

Ինչո՞ւ երկայն գերանի մը մէկ ծայ-
րը երբոր գնդասեղով մը դպչիս , մէկն
ալ գերանին անդի ծայրը ականջը
դնելու ըլլայ , մէկէն ձայնը կը լսէ :

— Ա՛սն զի փայտին մասունքը
դէպ 'ի երկայնքը իրարու հետ աւելի
շարունակութիւն ունենալով , մէկ
պզտիկ բանով մըն ալ դպչելով ան
մասունքը իրենց տեղէն կը շարժին .
ան շարժումը օդին հետ կը հաղոր-
դուի , և անդի ծայրը կեցողը մէկէն
կը լսէ : Իսկ դէպ 'ի լայնքը չկրնար
հաղորդել , վասն զի փայտին մասուն-
քը իրարու հետ նոյն շարունակու-
թիւնը չունին :

Ի՞նչ է պատճառն որ հաւկըթաձև
սրահի մը երկու ծայրի անկիւնները
երկու հոգի երեսնին դէպ 'ի պատը
դարձուցած իրարու հետ համարձակ
կը խօսին , և ան սրահին մէջտեղը ու-
րիշ մը կենալու ըլլայ՝ անոնց խօսածը
չհասկընար :

— Ա՛սն զի այն անկիւնները ի-
րարու հետ կամարով հաղորդուած
ըլլալով , երբոր կը խօսուի , ան տեղի
օդը շարժելով՝ ձայնը կամարաձև
կ'երթայ մէկալին , անով մէջտեղի
կեցողը չլսեր երկուքին խօսածը :



ԽԵԼԱՑԻ ԽՕՍՔԵՐ ՈՒ ԶՈՒԱՐ ԾԱԼԻ
ԴԻՊՈՒԱԾՆԵՐ .



Ա՛տախօտ անուան կանելը գէշ բան է :

Ա՛ՐԴՈՒՆ մէկուն անունը սաստիկ
ստախօս ելած է եղեր . ասիկայ օր մը
ընկերութեան մը մէջ մտնելուն պէս
դեռ բերանը չբացած որ խօսի՝ ան-
դիէն զինքը ճանչցողներուն մէկը կը
պոռայ թէ « Առտ է , սուտ է : —
« Դեռ բերանս չեմ բացած , » կ'ըսէ
մարդը : Ա՛տախօտան կուտայ մէկալը